

# ՀԱՅԱԿ

ՀՅԱ ՀՅՈՒՐԵԿՈՒԹԵԸՆԸ. ՅՈՒՆԻՍ.

ՀՅՈՒՐԵՐԸ.

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԺԱՌԱՅՈՒԹԻՒՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ.

[Յօդուած առաջին]

Ուժունական թւականների, մանաւանդ երկրորդ կեսի, ընթացքում ոռւսաց գրականութեան ու մամուլի մէջ սկսան լսվել ձայներ, թէ կրթված հասարակութեան զանազան մասնագիտութիւն ուսած անդամները պէտք է մտնեն ժողովրդի մէջ և իրանց անհատական ծառայութիւնը տան: Այդ ձայները սկսան լսվել այնպիսի մի ժամանակ, երբ նոյն հասարակութիւնը, կամ աւելի ճիշդ՝ նրա ազատամիտ մասն, այլ ևս հիասթափել եր՝ ոռւսաց յեղափոխականների անաջողութիւններից և խեղդվում եր այդ անաջողութիւններին յաջորդող կատաղերակցիով (յետադիմութեամբ), որ պատճառել էին կառավարութեան անասելի խստութիւնները: Նա այլ եւս անընդունակ եր դարձել ըմբռնել իր երկրի պատմական զարգացման ընդհանուր ընթացքը և ժամանակին պատմական բոպէն իր հայրենիքում, մանաւանդ, որ իր հասարակական տնտեսական հայեցքները ուսւ ժողովրդի վերաբերութեամբ միանդամայն հակառակ էին ոռւսաց իրականութեան և հիմնված էին յափշտակութեան վրա, որ նա ունէր դեպի ոռւս գիւղական ժողովրդը. այդ յափշտակութեան չնորհով նա իդէալացնում էր այդ ժողովրդին, իդէալական ակնոցների միջով էր դիտում՝ ու քննում նրա տնտեսական յարաբերութիւնները: Նրա աշքին ոռւս գիւղական ժողովրդը սիրոյ, եղբայրական, իդէալական յարաբերութեան տիպար էր և նրա հնուց մնացած համայնական կեանքը՝ երանութեան աղքիւր, մինչդեռ միւս կողմից նոյն իսկ ոռւս վիպասանների նկարագրութեամբ՝ ոռւս գիւղացին ու նրա կեանքը խիստ մուայլ գյոներով են պատկերանում. — ներքին կատաղի կուր միեւնաց մէջ գյութեան համար, թշուառ, գիւղերը դատարկվում, համայնքը քայքայվում՝ տնտեսական նորամուտ պայմանների աղդեցութեան տակ: Եւ այդ երեսոյթը լսվել էր ոռւսաց հասարակութեան աչքին: Ոռւսաց հասարակութեան ազատամիտ մասը մնացել էր շուարած և չը գիտէր ինչպէս յագեցնել ժողովրդին ծառայելու իր կիրքը: Ոռւսաց ազատամիտ մասնութեան և սկսաւ ինտուել

մի ելք, որով հասարակութիւնը կարողանար գործադրութել իր ցանկութիւնը. և նա կարծեց, թէ ելքը գտաւ, քարոզելով անհատական ծառայութիւնը, որպիսիներն են՝ բժշկական, գիւղատնտեսական օգնութիւններ, գիւղական դպրոցներ և այլն, հրաւէր կարդալով մասնագէտներին մտնել ժողովրդի խաւերը, գնալ գիւղերը:

Որպէս շատ հասարակական հարցերում, նոյնպէս այդ հարցում, ոռւսաց այս մամուլը, հետեւելով ոռւսաց մամուլի օրինակին, թէեւ չունենալով այս վերջինի պատմական դրդապատճառները, սկսաւ նոյնը քարոզել հայրի մէջ հրաւէր կարդալով բժիշկներին, գիւղատնտեսներին, ուսուցիչներին չուել գէպի գիւղերը, դաւաւառային յետամնաց փոքրիկ քաղաքները և այդպիսով ծառայել հայ ժողովրդին: Իր ժամանակին այդ հարցը մեծ յուղում առաջացրեց, նկատվեցաւ իրեւ մի յանդուգն, իդէալական բարող, և դրան հետեւել — մինչեւ հիմա էլ հասարակութեան կողմից համարվում է ոչ պակաս յանդուգն, իդէալական մի ձեռնարկ: Մեր ինքնասէր ու տար տեղ սիրող երիտասարդութեան համօր այդ պարզ բանը սոսկալի էր թւում: Ոռւսաց այս և սրա հետ տաճկահայ մամուլը սակայն հասարակական շատ աւելի մեծ նշանակութիւն տվեցին այդպիսի ծառայութեան, քան իսկապէս դրա արժանիքն էր: Մեր մամուլն իր հրաւիրած մասնագէտներին միւտեսակ առաքեալների դեր տվեց, որ իր կոչված են իրանց զօկելու շատ ու շատ անձնական վայելքներից և մինչեւ իսկ կառիւրից (carrière) կատարելու համար այդ իբր նոր միսիօնարութիւնը, որով կարծում էին ժողովրդին «խաւարից հանել առաջադիմութեան ու կրթութեան շաւզի վրա գնել նրա բարյականը կրթել տնտեսական ու առողջապահական վիճակը բարելաւելու և այլ նոյնօրինակ հրաշքներ: Եւ արդէն կանխապէս նզովք էր թափվում երիտասարդութեան գլխին, եթէ նա այդ չանէ, եթէ նա մնայ եւսական և չը դառնայ ալտրուիստ (altruiste): Շատ մեծ խօսքեր էին դրանք, ի հարկէ, անհամապատասխան հարցի ոգուն ու էութեան: Աերջին տարիներս, մանաւանդ կաթողիկոսական վերջն ընտրութիւնների ժամանակները, մասնագէտներին հրաւէր կարդալու վրա աւելացաւ հրաւէր ևս գէպի համալսարանական երիտասարդներն առհասարակ՝ հոգեւորական ձեռնադրվելու, դարձեալ իբր նոյն նպատակով, ինչ որ մասնագէտները, և, par dessus le marché, նաեւ «հոգեւորական դասի բարյական աստիճանը բարձրացնելու համար»: Օ՛ կը-

բօնական հոգատարութիւն, որ անոյշ զգացումներով կը  
թութուացնէ մինչեւ իսկ կեղծ ջերմեռանդ. Հաւատաց-  
եալների սրտերը: Շատ խորթ է հնչում շատ այլան-  
դակ տպաւորութիւն թողնում այդ վերջին տարօրինակ  
քարոզը, այն էլ մարդկութեան զարգացման ներկայ  
բարձր աստիճանին հասած միջոցին, մանաւանդ որ այդ  
քարոզի նախաձեռնութիւնն առաջանում է այն մամու-  
լի կողմից, որ միշտ իրան ազատավիտ է կոչել թէեւ  
առ հասարակ ոչ առանց իրաւունքի:

“Ես ու միսիօնարքութիւնը, սակայն, ամենեւին այնքան փառաւոր, այնքան փրկարար և միեւնոյն ժամանակ բոլորովին անձնազո՞չողութեան ու իդէալական գործ չէ, ինչպէս ներկայացնում էին: Էսկուլապի ոչ մի հետեւողից չէ պահանջվում երթալ բժշկել մի գիւղացու և կարծել թէ զրանովք քաջագործութիւն է անում: Բժշկել ում որ էլ լինի—բժշկի գործն է և ըստանալ վարձք իր աշխատանքի համար—նրա իրաւունքն է: Այդտեղ ոչինչ իդէալական չը կայ, որ պահանջէ ոգեւորութիւն, քաղաքացիական արիութիւն, յափշտակութիւն: Դա մէկ օգտակար աշխատութիւն է, որ հատուցվում է նուերով կամ դրամով —մի վարձքով շատ ուրիշ աշխատութիւնների նման: Կոյնը նաեւ գիւղատնտեսների ուսուցիչների վերաբերութեամբ կասենք, որքան էլ օրինակելի լինեն նրանք իրանց մասնագիտութիւններում և միեւնոյն ժամանակ ժողովրդասէր: Գործնական, իրանց հաշիւն իմացող կառիերի ետեւից ընկած մարդիկն են գլխաւորապէս, որ նախամեծարելի կը համարեն այդպիսի միսիօնարութիւնը, քան իդէալներով տոգորված, ոգեւորվող կենդանի մի երիտասարդ, որն ունի ինչ-որ սկզբունքներ, որոնց թելազրութեամբ յիրաւի անկեղծօրէն ձգտում է ծառայել ժողովրդին, բայց ծառայել ժողովրդի ոչ թէ անհատներին, այլ ընդունի անը ու թեան, որ աշխատում է հարթել ձանապարհը ժողովրդի ընդունութիւնը, որ աշխատաւոր է հարթել ձանապարհը ժողովրդի անհատներին, այլ համար: Այդպիսի երիտասարդը, ներս մտնելով ժողովրդի խաւերը միակ դիտաւորութեամբ՝ գործադրել իր մասնագիտութիւնը, կը հալվէ, կը մաշվէ և ի վերջը գուցէ հիասը թափված թէ ժողովրդի ապագայի և թէ իր ցիերի վերաբերութեամբ՝ այլ եւս իրան կորած համարէ:

Արդէն հնացած ճշմարտութիւն է, որ, անշուշ  
շատ բարի, շատ լաւ բան է բժշկել մի գիւղացու, այ-  
բուբեն սովորեցնել մի, երկու և աւելի գիւղացի, այս  
կամ այն գիւղացուն պաշտպանել վաշխառուի վատու-  
թիւնների դեմ, գիտական միջոցներով — որ շատ ու շատ  
քիչ հնարաւոր է գիւղերի ներկայ վիճակում — օգնել  
այս կամ այն գիւղացուն իր տնտեսական ձեռնարկնե-  
րում, և այլն, — բայց ո՞ւր է այդտեղ այն աշխատու-  
թիւնը, որ ժողովրդին կրթում է բարյացապէս, որ զնում  
է նրան առաջադիմութեան ու կրթութեան ուղիի վրա,  
որ բարելաւում է նրա տնտեսական, առողջապահական

վիճակը, որ ազգատում է նրան առհասարակ շահագործողների ձիրաններից. ուր է այն աշխատութիւնն, ընդհանուր է այն ուրի բարօրութեան ձգտող, որ մարդուց ոգեւորութիւնն, յափշտակութիւնն, սկզբունք, գաղափար է պահանջում և որի համար ոգեւորվողն ու սկզբունքի տէրը գլխատման բեմ է բարձրանում: Առառաւելին, ինչ կարելի է անել անհատական ոյժերով ու մասնագիտական զենքով, դա—բժշկել սրան ու նրան, դաս տալ այբուբեն, պաշտպանել մէկին, օգնել միւսին, և ահա այդ աշխատութեան ամենաբարձր աստիճանը, որ գործադրվում է անհատի կողմից մէկ ուրիշ անհատի վկանի ընդհանրութիւնն, ընդհանուր ժողովուրդն իր ամբողջութեամբ. իսկ նրա տնտերական, քաղաքական, հասարակական ընդհանուր կացութիւնը: Անհատական ոյժը չէ գործադրված մասնագիտական զենքով որ կարող է այդ ընդհանուր վիճակը բարելաւել և ամոքել ժողովրդային ընդհանրութեան բազմատեսակ տանջանքները: Ընդհանրութիւնը տգետ է մնում կամ լուսաւորվում, անշարժ է մնում կամ զարգանում, մահանում է կամ կուլտուրապէս աճում միայն հասարակական պայմանների համեմատ և դրանց, իր այդ շրջանի, ազգեցութեան տակ ու ոգու համաձայն և ոչ այս կամ այն, թէկուզ բազմաթիւ, անհատի մարդասիրական-մասնագիտական և կամ պարզ-մասնագիտական գործունէութեամբ: Այդպիսի գործունէութիւնն ընդհանուր թշրւառ վիճակում միշտ աննշանակ է յայտնվում: Ժողովրդների կեանքում կան պատմական շրջաններ, ֆազիսներ, ինչպէս մերն է այսօր, երբ նրանք թշրւառ են, տանջվում են իրանց կեանքի ամեն տեսակէտից, երբ նրանց կենսական պայմաններն այլ եւս Ճնշում են նրանց մէջ նոր կեանքի պահանջի սաղմը, որ սկսել է կազմվել և պահանջում է աճումն իրանց յարմարաւոր պայմաններում: Այդպիսի պատմական ժամանակին պէտք է, անհրաժեշտ է, կենսական անխուսափելի պահանջ է դառնում ոչ այդ տանջանքների, այդ թշրւառութեան մասնաւոր, առանձնակի երեւոյթների ու հետեւանքների ամոքումը, այլ որոնել գտնել այն պատճեն ճառ եր ը, որ առաջացըրել են հիւանդ երեւոյթներ, հիւանդ հետեւանքներ, եւ այս վերջինները վերացնելու համար՝ պէտք է նաև վերացնել առաջնները, իրանց պատճառները: Դրա համար պէտք է ունենալ գիտական պաշար ու աշխարհական եացքի որոշ սիստեմ, որը լինի արտայայտութիւն կեանքի նոր պատմական պահանջների և ապա ձգտել իրագործել այդ պահանջները, առաջնորդված որոշ սկզբունքներով, որոշ գաղափարներով: Ուրեմն, բարելաւելու համար մի թշրւառ ու Ճնշված ժողովրդի ընդհանուր վիճակը, պէտք է ոչ թէ անհատական մասնագիտական ծառայութիւն, որ՝ ամենաշատը՝ օգուտ կը բերէ միայն անհատներին, և ոչ թէ տառապող ընդհանրութեան, այն էլ ժամանակաւորապէս ու վայրիվերոյ, այլ պէտք է

մաքառել կուել կեանքի այն ընդհանուր պայմանների դէմ որոնք են պատճառը ժողովրդի թշուառ, խաւար, ձեզած գրութեան: Պէտք է այնպիսի հասարակական աշխատութիւն, որ վերացն է թշուառութիւնների պատճառն եր ը և ժողովրդի կեանքի պատմական ըջանի համեմատ հաստատէ կենսական բոլոր ովկին ուրիշ նոր պայմաններ՝ նպաստուոր ընդհանուր ժողովրդի առաջադիմութեան, բարօրութեան:

Երկայում հայութեան ընդհանուր զարդարման ու շահերի պահանջն այդպիսի աշխատութեան գործադրութիւնն է. դա է մեզ համար այն հասարակական գործունեութիւնը, որ պատմական ըոպէի իմաստի համեմատ յայտնվում է ժողովրդին մատուցանելիք ձմարիտ ծառայութիւնը, մի ծառայութիւն, որն ունի դէալ ու սկզբունքներ, ոգեւորութեան ու անձնազոհութեան պահանջ:

### ԹԻՒՐՔՅԱՅՆ ԴԱՅՄՈՒՄՆ.

Մեր ընթերցողները, անշուշտ, խորին զայրոյթով կը տեղեկանան ներքեւ զետեղված գաղատիայի նամակից թիւրք կառավարութեան գատավճուի մասին, որ նա արձակել է 41 հայերի դէմ, որոնք ամբաստանված էին իրեւ հեղինակներ կեսարիայի կողմերի վերջին շարժումների եւ թիւրքական յայտնի “յայտարարութիւնների”: Մեր թղթակիցն իր նամակում բերում է թիւրք գատախազի խօսքը՝ 41 անձերի վերաբերութեամբ, թէ պէտք է մաքրել այս երկիրը այդ խովզարար մարդոցմէն . . Մաքրել . . տաճկական երկիրն այլ կերպ է մաքրել հասարակական կացութեան պահանջական երկիրը պէտք է մաքրել հասարակական կացութեան պահուածութիւնը վերանայ: Մաքրել . . տաճկական երկիրն ամենից առաջ պէտք է մաքրել սուլթանի Բ. Դունից սկսած մինչեւ նրա ամենայետին պաշտօնեայից տաճկական երկիրը պէտք է մաքրել հասարակական կացութեան պահուածութիւնը, սուլթանի միահեծան իշխանութիւնից, մարդկային ամենատարբական իրաւունքների բռնաբարումներից, որոնցով ոչ միայն հայ ժողովուրդը, այլ ամբողջ թիւրքիայի բոլոր բնակիչները բայց այլում, ընկնում, մահանում են տնտեսապես, բարսյապէս, մտաւորապէս: Այս, մենք յեղափոխակուն ենք, որովհետեւ մեր կեանքի պայմանները մեղ յեղափոխական դարձին: այն, հայ ժողովուրդն ուղում է ազատվել ամեն տեսակ բռնութիւնից, որովհետեւ կեանքը դրեց նրա սրտում այդ վսեմ պահանջը: այս, մենք ուղում ենք մեր վրայից թօթափել այդ վայրենի, գաղանային իշխանութիւնը, որ ինքն արդէն կործանվում է իր ներքին հիւանդութիւնից: . . 41 անձ դատապարտված: . . 17 հոգի մահւան պատիժ, մի կին էլ 7 տարի շղթայակապ բանտարկութեան դատապարտել . . Ահա, ուրեմն, ինչով են ուղում ստիպել հայերիս ըստ ձգաել մեր բաղաբացիական եւ մարդկային իրաւունքների իրագործման . . Յիմար,

յիմար կառավարութիւն, արդեօք կարելի է մեր կը քաջածքից հանել մեր սիրտը և մի հրաշքով մեզ մահ չը պատճառել . . . ինչպէս անկարելի է այդ, նոյնպէս անկարելի է մեզ հրաժարվել այն պահանջներից, որոնք ծնվել են մեզ հետ մեր կեանքում, որոնք դարձել են մեր կեանքի երակը, մեր կեանքի սիրտը հոգին . . .

Հայ մարտիրոսների արդէն ընդարձակ ցուցանին աւելացաւ նաև 41 անձնուրաց ու սիրելի անուններով: Որքան էլ ծանր լինի մեզ այդ վայրենի դատապարտութիւնը, որով միանդամայն 17 անձինք մահւան դատավճիռ, են ստանում, մենք պարծենում ենք գրանով, որը հայկական դատի համար մի նոր յաղթանակ է: Խւրաբանչիւր անուն, իրաքանչիւր մարտիրոս, իւրաբանչիւր նահատակ—այնքան զոհեր, որ ահա երեք-չորս տարինց ի վեր, մեր յեղափոխական շարժումներում, տալիս ենք սուլթանի կառավարութեան մոլեգին կրթերին, իւրաբանչիւրը մի քայլ դէպի առաջ է տանում: Հայ ժողովրդային դատը, իւրաբանչիւրը մի նոր օրինակ է հանդիսանում հայութեան զաւակներին, օրինակ անձնազութիւննեան, համոզման, գաղափարի ծառայութեան, օրինակ պահանջական գաղափարի միջից, նրա դարեւոր տանջանիքներից, նրա դառն կացութիւնից, նրա անընկճելի զօրութիւնից եւ մի բարեկից կեանքի պահանջից: Հայութեան այդ փառաւոր, թէ տանջանի ընթացքը դէպի առաջ այն, մեկ օր պէտք է պսակվէ աղատութեան յաղթանակով: Մի ժողովուրդ, որ այդ ժանապարհով սկսել է առաջ ընթանալ նա կը համնէ իր նպատակին անպատճառ, իրան առաջնորդ ունենալով անձնազոհ կարապետներ: Եւ այսօր մենք կասենք դատապարտվածների համար: Նրանք ընկան պատրազմի դաշտում, ընկան, կատարելով իրանց պարտականութիւնը, բայց հազարաւորներ կանցնեն նրանց գիտակների վրայով՝ ծածանելով յեղափոխութեան արիւնագոյն գրոշակը՝ ձեռք բերելու համար ստրուկ ժողովրդի աղատութիւնը: Հայ ժողովուրդն է սրում:

Կեցելն դատապարտվածներ:

Կեցել Յեղափոխութիւն:

ԽՄԲ. “ՀՆՉԱԿԱՆ-Ի”

### Թ. Գ. Թ. Ե Կ Ց Ո Ւ Թ Ւ Ւ Ն Ե Ր

ՆԵՐԱՆԵՐ ԹԻՒՐՔՅԱՅՆ ՀԱՅՄՈՒՄՆԻՑ

41 ԱՆՇԱՆՑ ԴԱՏԱՎԱՐՈՒԹԻՒՆՆ Ի ԳԱՂԱՏԻԱ.

Գաղափարիա, 7 յունիս 1893.

Տեղիս “դատապարութիւն” կաչուած տանջանքը վերջապէս լմնցաւ: Ի՞նչ կարկատաններու, ի՞նչ զօպարատութիւններու, ի՞նչ լրտեսական եւ փոլիսական վկայութեանց, ի՞նչ աչքակապութիւններու ալ ըսես որ չիմեց կառավարութիւնը անպատճառ, ի՞նչ որ ալ ըլլայ, դատապարտելու համար այն 41 անձեր, որ իր աչքին փուշ էին դարձած եւ որոնց մասին դատախաւզ կատաղութեամբ կլսէ եղեր՝ “պէտք է մաքրել այս երկիրը այդ խովզարար մարդոցմէն: Արիւն կը կամ մեր սրտէն, զայրոյթի բոցը կը ցայտէ մեր աչքէն կառավարութիւնը իրաւունքների իրագործման . . . Յիմար,

ու ավարութեան այդ վայրենի ընթացքէն, բայց եւ գո-  
հունակութեան զգացում՝ մը կը տիրէ մեզ, երբ կը մը-  
տածենք, որ հայութիւնը կորած չէ, եթէ այդպիսի զա-  
ւակներ ունի իր կրծքին վրայ: Դատավարութեան ար-  
դիւնքը հայ ժողովուրդն ընդունեց պահուած զայրոյ-  
թով. կը հաւատանք որ հեռու չէ այն օրը, երբ կա-  
ռավալարութիւն իր այս եւ սոյնօրինակ ցանածները պի-  
տի հնձեւ: Ամերիկեան գեսապանատան կողմէ փաստաբան  
մը զրկուած էր հետամուտ լինելու դատավարութեան:  
Ամենքը կըսեն թէ՛ ոչ թէ օրինական, այլ “քէյֆի  
մաաշչ”-ի (քէյֆի համաձայն) դատած են ամբաստան-  
եալները: Մենք ալ կը հարցունենք, թէ արդեօք թիւր-  
քից մէջ քէյֆի մաաշչէն դատ օրէնք մը կայ: Մենք  
ոչ տեսած եւ ոչ լսած ենք: Թաղը թաղը ընէ ինչ կու-  
զէ կառավարութիւնը. արդեօք այդպիսով աւելի եւս չը  
մօտեցներ մեղ աղատութեան օրին եւ իր անկման:

Այստեղ կը դնենք բոլոր դատապարտեալներու առանձները:

17 ԱՆՇԻՆՔ ՄԱՀՈՒԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ.  
ՈՐՔ Են,

- ԱՆՏՈՆ ԹԵՇՏՈՒՆԻ, Կ. ՊՈՂՅԵԳԻ:
  - ԴԱՆԻԵԼ ՎԱՐԴԱՊԵՏ, ԹԷՐԵՎԵՆՔԻ:
  - ԿԱՐԵՊԵՏ ԹՈՒՄԱՅՆԵԱՆ, ՄԱՐԴՈւանցի:
  - ՅՈՎՀԵՆՆԻՍ ԳԱԵՆԱՅԵԱՆ, ՄԱՐԴՈւանցի:
  - ՅԱԿՈԲ ՊԱՀԱՍԻՈՒՆԻ, ԿԷմերէքի:
  - ԹՈՐՈՍ ԴԱԽՈՒԿԵԱՆ, ԿԻւրինցի:
  - ՄԻՍԱԿ ՔԵԶԵՏԵԱՆ, Եղղամցի:
  - ԿԱՐՈ ՔԵՐԹՄԵՆԵԱՆ, Թալասցի:
  - ԲԱՐԵՎԻ, ԴԵՔՄԵՋԵԱՆ, Կեսարացի:
  - ՄԱՐՏԻՐՈՍ ՃԵՎԱԿԵԱՆ, ԷՎՔԵրէքի:
  - ԿԱՐԵՊԵՏ ԱՎԱԺԱՆԵԱՆ, Կեսարացի:
  - ՅԱԿՈԲ ՃԵՊԻՏԵԼՎԵԵՆ, Կեսարացի:
  - ԿԻՎՈՒԿԻՆԿ ՀԵՄԵԼԵԱՆ, Թալասցի:
  - ՄԻՀՐԻՄԵՆ ԽԵՆԱՊՈՒԽԵԱՆ, Թալասցի:
  - ՅՈՎՀԵՆՆԻՍ ԱՐՁՈՒՄԵՆԵԱՆ, Կեսարացի:
  - ՄԻՍԱԿ ԵՎԱԶԵՏԵԱՆ, Թալասցի:
  - ՓԱՆՈՍ ԵԱԳՈՒԹԵԱՆ, Թալասցի:

6 ԱՆԳԻՆՔ 15 ՏԱՐԻ ՇԵՂԱՅԱԿԱՊ ԲԱՆՏԱՐԿՈՒԹԵԱՆ.  
Օրե Են.

- 18) Ա ա ր տ ի բ ո ս Գ ա լ ո ւ ս տ ե ա ն, կ է մ բ է կ ց ի:  
 19) Ա կ ր տ ի չ Փ ա փ ա զ ե ա ն, մ ա ր պ ղ ու ա ն ց ի:  
 20) Յ ա ր ո ւ թ ի ւ ն Գ ա ր ա կ է օ զ ե ա ն, ո ո  
 21) Կ ա ր ա պ ե տ Կ ի ւ ր ի ն ե ա ն, թ ա լ ա ս ց ի:  
 22) Գ ա բ բ ի է լ Վ ա ր գ ո ւ կ ե ա ն, է վ է ր է կ ց ի:  
 23) Յ ա կ ո ր Գ ա պ ա զ ե ա ն, թ ա լ ա ս ց ի:

8 ԱՆՁԻՆՔ 10 ՏՄՐԻ ՇՆԹԱՅԱԿԱՊ ԲԱՆՏԱՐԿՈՒԹԵԱՆ.  
զբք են,

- 24) Ա է ն է ք է ր ի մ ք է պ ա պ ձ ե ա ն, եօղղաթցի:

25) Մ ի հ ը ա ն վ ա ր դ ա ն ե ա ն, չորումցի:

26) Յ ա կ ո ր Տ է օ վ լ է թ ե ա ն, պէլէկեսցի:

27) Ա տ ե փ ա ն Պ օ յ ա ձ ե ա ն, է յ ը է ր ցի:

28) Մ ո ւ շ օ Զ օ ր ջ ա ե ա ն, եօղղաթցի:

29) Յ ա կ ո ր Զ օ լ ա դ ե ա ն, կեսարացի:

30) Մ ա մ ա ս Ո ւ ն ո ւ ն ե ա ն, կեսարացի:

31) Յ ա ր ո ւ ժ ի ւ ն Ո ի մ ա խ ե ա ն, թալասցի:

10 ԱՆՁՆՔ 7 ՏՄԻ ՀԴԹԱՅԱԿԱՐ ԲԱՆՄՐԵՊԻԹԵԱ. Արք եւ.



- 33) Արսէն Գալֆայեան, թաղացի:  
34) Շաւարչ Խաչյան, թաղացի:  
35) Գաղաբոս Ատորեան, հաճիկիւղի:  
36) Յավհաննէս Տիրացուեան, կերպիցի:  
37) Սարգիս Միտիլեան, հաճիկիւղի:  
38) Գալուստ Ազգունեան, հաճիկիւղի:  
39) Օվհաննէս Գալքաքիլաձեան, կեսարացի:  
40) Խաչատրուր Օվլուխձեան, հաճիկիւղի:  
41) Դանիէլ Գարաբարսեղեան, կեսարացի:

Հարազմատ հոգիք, հանգիստ եղէք սրտով ձեր տառապանին մէջ. մենք, հայ ժողովուրդը հետեւող ենք ձեզ ԿՈՉՆԱԿԻ.

ԿԵՍԱՐԻԱՅ ԿՈՂՄԵՐՈՒ ՈՒՐԴ ԴԵՊՔԵՐԸ

ԱՅԱՍՏԵՂԻ 18 մայիս 1893.

Խախտ ծանր է բազարիս եւ իր շըջակայներու վիճակը. կառավարութեան գաղանային արարքները հասցուցին ժաղովուրդը վերջին ծայր յուսահատութեան եւ յուսահատութենէն ծագումում առնող գրգռման: Յայտնի տաճկերէն յայտաբարութիւնները, ցրուելէն ի վեր օրը լինիր որ մի տեղ արիւնահեղ կուհ, աղմուկ, սպաննութիւն, իրարանցում չը պատահի: “Յայտաբարութեանց” ցրուելէն մի քանի օր վերջ բաղաբէս եւ իր շըջակայ հայաբնակ գիւղերէն մօտ հարիւր մարդ ձերբակալու բոլորը քալեցնելով, չը նայած ձմեռնային խիստ ցրտին, տարուեցան Սեբաստիա, ուր բանտարկուեցան (Կէմերէկը Սեբաստիոյ կուսակալութեան կը պատկանի): Ըստանց որ եւ է փաստի, ապացոյցի՝ չորս ամիս բանտի մէջ անտանելի կերպով մը պահէլէ վերջ մեր Ալբգեան Խորէնի բարեգութ տուլթանի “աֆքրշահնեկի”, “սերման”, արժանացան, բայց ինչ գնով.— իրենց ունեցած չունեցածէն զրկուելով: Սակայն բանտէն չարձակուեցան տեղիս բոլորական հայոց Մարտի իրոս պատուելին եւ յայտնի վաճառական Պայր ամեր ամեր ան Յակոբ, որոնք նկատուեցան իբրեւ հեղինակ և ցրուողներ յիշեալ “յայտաբարութեանց” Այդ առթով խորհրդածութիւն մը կը յղանայ. Անտօն Ռշտունի, Թառմաեան, Գայաեան արդին մեղագրեցին իբրեւ “յայտաբարութեանց” հեղինակներ, այդ ինչպէս կըլայ, որ նցն “յայտաբարութեանց” հեղինակ կըսին ուրիշներուն ալ այդ քանի՞ հեղինակ և ինչ փաստով կապացուցեն այդ:

Աշտունիք անունը տուինք. այդ անձնուելու յեղափականականը կը բռնուի յունուար 9-ին Կեսարիայէն գեղի արեւելք երեք ժամ հեռաւորութեան վրայ գտնուած է վէր է կ գիւղաքաղաքին մէջ և այնպիսի պարագաներու տակ որ ամբողջ գեղիք մը եղած է, թեև կառավարութիւնը կրցած է Խոլացնել. Մօտ 200 սուարիներով վերոյիշեալ գիւղաքաղաքը խուղարկութիւններ կանչ Ուշտունին փիտուելով: Խուղարկութիւնները կը սկսուի այն լիրք պայմանաւու որ խուղարկուած տուներու կիներն ու աղջիկները մերկացնեն. . . Բնչու արդեօք. . . Վըրբ, Վըրբ պատրուակ, ասիական կեղաստ ու յիմար պատրուակ. . . Այդպէս ալ կընեն, և երբ չեն գտներ, գնէք պահեցիք կըսեն, և հայրախնամ սուլթանի կառավարութեան 8—10 սահաննեաները կը սկսեն զործազերել զդուել բըռ-

Նախարարութիւն մը աղջկեներու ու կեներու վրայ. դոքա,  
որ խուզարկիչի պաշտօնով եկած էին, դոքա, որոնց  
յանձնուած է երկրի խաղալութեան ու բնակիչներու ա-  
պահովութեան հսկել դոքա խուզարկութիւնն այդպէս  
կընեն—հայ կանանց պատիւը վատաբար կը բռնաբա-  
րեն. . . Այս, անիծուած հոգիներ. . . Աիներէն երեք հո-  
գի և աղջկեներէն ալ մի քանին այդ օրէն ի վեր ծան-  
րապէս հիւանդ են, ումանց վկայութեամբ՝ երեքը մա-  
համերձ: Այդ զաղանային արարժների գէմ խստի բո-  
ղոքեց միկը. նոյն գիւղայի Մարտի բռս աղա Դա-  
լայ ճէ ե ան յայտնի անձը. բայց սա այնպէս եւ այն-  
քան կը գանակոծուի որ մինչեւ այժմ ծանրապէս հի-  
ւանդ պառկած է: Խոյ պաշտօնեաննըրը. կը կարծէք պատ-  
ժըւեցան նոքա: Ի՞նչ ծալզ. — նոքա աղատ համարձակ  
կը պտտին եւ երբ առիթը կը ներկայանայ, քաջալեր-  
ուած կառավարութեան լուս խրախուսանպէն, նոյն ըն-  
թացքը կունենան: Սոյնանման գէպքեր, շատ գէպքեր  
տեղի ունեցան մեր կողմերն այս ձմեռ եւ, ինչպէս վե-  
րըն ասացի՞ք, ժողովուրդը հասցուցին վերջին ծայր գըր-  
դըն ման ու զայրոյթի: Ասոր հետեւանքը: Ասոր հետե-  
ւանքն այն եղաւ, որ ով կրցաւ՝ հրացանը ձգեց ուսին  
վրայ, զօտիի մէջ խոժեց ոչ վօլվէրն ու դաշցնը, մնաս  
բարեւ ասաց իր սիրելեաց, իր հարազատ գիւղի եւ  
գլուխը քաշելով զնաց անցաւ լեռը ու միացաւ իր  
նման քաջ հրոսակային խմբերուն: Մեր կողմերու լերանց  
շլթաներն այժմ կը փայլին արեւածագին բազմաթիւ  
հրոսակային խմբերու զէնքերէն և, ինչպէս կըսէ նոցա  
երգիչը.

“ Զիլ ձայները քաջ կրծքերից  
“ բարձրանում են անտառում  
“ Եւ արձագանք որոտալից  
“ Գտնում մօսիկ յեններում: Ա այլ:

Նորա ստէպ հերոսական կոխւներ մղելով կառավարութեան զօրքերի դէմ՝ աչ ու սարսափի մէջ են ձգած Արքաստիոյ և Էնկիւրիոյ կառավարութիւնները։ Պատմել այստեղ նոցա քաջագործութիւնները, անկարելի է. ատոր համար պէտք են շատ ու շատ էջեր, որ օր մը անտարակոյս կը ժողուուին գրքի մը մէջ անջնջելի յիշատակ մը թողլով հայ ժողովրդային հերոսների մասին հայ ապագայ սերնդներու սրտերին մէջ եւ անէծք ներշնչելով դէպի այն վատերը, որը հերոսներու պարտութեան եւ վաղահաս մահուան պատճառ կըլլան։

Այդպիսի բազմաթիւ վատերու կարգն այ անցաւ կէմբէկցի է; Հմալեան շամբար ձումը, որպ մատնութեամբ ամբողջ Սեբաստիոյ, Էնկիւրից ու Կիլիկիոյ կողմերը հնչակաւոր զարձած Զէլլօ նշանաւոր հրոսակապետը ձերբակալուեցաւ Ափրինի մէջ և տարուեցաւ Սեբաստիա: Այդտեղ 15 օր բանտը մնալէն վերջ վերցիշեալ Մարտիրոս պատուելիին և Յակոբ աղա Պայրամեանին հետ, շղմայակապ, երեքը մէկ կառքի մէջ ճանապարհ կը հանեն գեպի Էնկիւրի, 15 սուարիների հսկողութեամբ: Բայց Էնկիւրին չորս ու կէսինդ ժամ հետի գեպի արեւելք՝ Պէլտէ փէ կաշուած կիրճին հանելով սուարիներուն անսպասելի բօթ կը սպասէր: 20 ձիաւորներէ բաղկացեալ հրոսակայլ խումբ մը յանկարծ կը յարձակի կառքին ու պահակներուն վրայ և ժամ մը ամբողջ կոուելով սատիկան մը

սպաննելով և չըրսը զիբաւորելով՝ կ աղատի 2էլլօն և  
կը զարնէ կերթայ լեռը: Այդ քաջարի գործէն ապշած  
կառավարութիւնը ամեն կողմէ հեռագիր կուտայ և բազմա-  
թիւ սուարիներ կելնեն 2էլլօն և իր աղատիչ ընկեր-  
ները ձերբակալելու կամ սպաննելու: Մօտ վաթուն սու-  
արիներու խումբը Խօղլամի մօտերը կը պատահի 2էլ-  
լօի և իւր ընկերաց: 2էլլօն եւ նոյն հրոսակային խմբի  
պետը սուարիներուն խորհուրդ կուտան վենադառնալ:  
վերջններս կը մերժեն. այն ատեն հրոսակային խում-  
բը կը սկսի կրակել կրապաննուին երկու ոստիկան, մի  
քանին կը վիրաւորուին եւ մնացեալք խցս կուտան:  
Խօղլամի կառավարութիւնը կատաղած՝ այս անդամ ա-  
ւելի մեծ թուով սուարիներ կը զբկէ, որոնք նոյն քա-  
ղաքի հարաւարեւելեան կողմը կրկին կռուի կը բըռ-  
նուին 2էլլօի և ասոր ընկերաց հետ. մէկ հոգի սոտիկան  
սպաննուած կը թողուն և կրկին խցս կը տան: Այդ գեղ-  
քերու վրայ Կեսարից, Խօղլամի և Խնկիւրից սոտիկան-  
ներէն 200 հոգի հրաժարական կը տան, ասելով: “սի-  
զին վերէճէք 4-5 մէջիսից այլրդ իշուն պիզ Ճանըմը-  
ղը թէ հիքէ, յէ դօմայըլու” (Ճեր տալիք ըորս հինգ մէ-  
ջիսիէ, յին համար մենք մեր անձը վտանգի չենք են-  
թարկեր): Կառավարութիւնը հարկադրեալ նոր սատի-  
կաններ գրելու կելնէ, բայց այդ ալ բաւական անա-  
զող կելնէ, որովհետեւ իիստ շատեր կը մերժեն: Սի  
կերպ սակայն կը յաջողի:

Այդ ժամանակները մէկ ուրիշ հրոսակային խումբ,  
կիրիւնցի ճան օ նշանաւոր քաջի առաջնորդութեամբ,  
Կեսարիոյ կողմէրը կը գտնուէր: Ինչինչ պատճառնե-  
րով Ճանոն իր ընկերներէն ուժաւասը հոգի կուղար-  
կէ մէկ այլ տեղ ինքը մնալով ընդգամենը չորս ընկեր-  
ներով: Այդ ժամանակներն էր, երբ կառավարութեան  
բազմաթիւ սուարիները կրկին ելած էին 2էլլոն փըն-  
տըռելու, երբ 2էլլօի փոխանակ, անոնք կը հանդիպին  
Ճանոի խմբին: Ճանոն եւ իւր փոքրիկ խումբը կստիպուի  
մէկ կուռելով մէկ նահանջելով խոյս տալ եւ այդպէս  
ամբողջ երեք օր ու գիշեր, երբ վերջապէս իր այդ  
սքանչելի նահանջով Ճանոն կը յաջողի իր խմբով ա-  
պաստանիլ Աէմերէկէն մէկ ու կէս ժամ հեռի գեպի  
արեւմուտք, Ա լիս գետի վրայ շինուած Շառլլ.ք-  
քէ օքրի և սիւ կոչուած բերդանման հսկայակերտ  
կամուրջի մի կողմը: Քիչ վերջը կը հասնի սուարինե-  
րու մէծ խումբը, որ կը բռնէ կամուրջի հակառակ  
կողմը: Հայ քաջերը կամուրջի Աէմերէկէի կողմը հաս-  
տատ գիրք մը ամրացընելով ամբողջ վեց ժամ պան-  
չելի կերպով կը պաշտպանուին 200 սուարիներու գէմ,  
կը յաջողին սպաննել չորս սոտիկան, ուժը կը վիրաւո-  
րեն և իրենք տակաւին անվեսա կը մնան իրենց ամուր  
գիրքին մէջ: Երեկոյեան դէմ սուարիների կանչով Աէմե-  
րէկէն օգնութեան կը հասնին մօտ հարիւր զինուած  
չերքէներ: Այդ տեսնելով Ճանոն իր խումբով կը  
շաապէ ձի հեծնել փախչելու համար, որովհետեւ այ-  
ժըմ իրենք պիտի երկու կողմէն թշնամիներով պաշար-  
ուէին: Չիերը հեծած փախչելով, առիւծի կերպարան-  
քով հայ քաջերը կատալած անընդհատ կրակ կանէին,  
երբ յանկարծ չերոսն Ճանո թշնամու գնդակէն կը շար-  
ժի ձիու վրայ եւ արիւնաթաթախ կը զլորուի գետին.  
Կը սոյաննու ի. նորա միւս չորս ընկերը Ճան-

բապէս զիրաւորուելով կը ձերբակալուին և Պօջուղաց  
լի կոչուած դայմագամլըխը կը տարուին եւ այնու-  
զէն ուուարիներու մեծ քանակութեամբ կը փոխադրուին  
էնկիւրի: Ազնիւ, յանդուզն, հայրենասէր բաջեր, այո,  
դուք էք հայութեան ճշմարիտ զաւակները, դուք էք  
հայ ժողովրդի միսն ու արիւնը, եւ այդ միսը կը պա-  
տառէ եւ այդ արիւնը կը թափէ թշնամու սուրբն ու  
ու գնդակը: Սուրբ մարդիկ, հայ ժողովրդի ազատու-  
թեան շնչքը դուք կը կանգնէք, հիմք զնելով անոր  
ձեր ոսկորներէն, ձեր մասվ պատեր կանգնելով եւ ձեր  
արիւնը անոր շնչելու համար իբրեւ առատ ջուր տա-  
լով: . . .

Նական բանտի մէջ կը տքնեն այժմ։ Կառավարութիւն  
նը գիւղի մը զլիսաւորները ձերբակալելէն վերջ՝ կըս-  
կըսի մասցեալներու վրայ կրակ ու կայծակ թափել ի-  
մանալու համար երեւակայական գաղտնիքներ, որք մի-  
այն ծնունդ են շահախնդիր ու վատաշօգի մատնիշնե-  
րու. . . և նոյն իրեն բորբոքուած ուղեղին։ Այդ դաղտ-  
նիքներն են չետեւեալք. իբր թէ ամբողջ Հայ ժողո-  
վուրդը գաղտնի ընկերութեան անդամ է, թէ՝ այդ ըն-  
կերութիւնը պահուած հրացաններ (այնալի կամ պէր-  
տան) ունի, որոնցմով ապստամբութիւն կը պատրաստէ  
և թէ՝ այլ եւ այլ պատերապմական միերբներով (վա-  
ռող, գնդակ) լիբն են եկեղեցիները, և այլն։ Արդարեւ,

ՏԵՂԵԿԱԳԻՐ ՏԱՐԾՈՅՑ.

Մուշ 3 մայիս 1893.

Այս դաշտի և ւզուտ գիւղի մեջ հայ զինեալ խուռակ մը կը սպաննէ թիւրք յայտնի լրտես մը, հնքը չաւուշ է ս ս ա տ անունով, որոյ տուած վնասները մեծ են: Այդ առթով կառավարութեան գործ դըրած անգթութիւնները նոյնպէս մեծ են: Ցիշեալ գիւղէն ջուլ հակի տղայ Արդօն և Մարդար ծեծի տակ կը մեռնին: Որդօնի կինը տեսներվ իր տան վրայ հասած ալէտը, իր էրկան ու տագրի մեռնիլը, յանկարծակի սարսափահար կը մարի և կը քնէ... այլ ևս յաւիտեան ըստ զարթնելու համար: Իսկ կառավարութիւնն ադոնցմազ չը բաւականանար, իր քաջագործութիւնները յառաջ կը տանի: Կոյն գիւղի գլխաւորներէն եօթը հոգի եւս կը ձերբակալէ և Բաղեշ քաղաքը տանելով՝ ոմանք 15-ական և ոմանք 8-ական տարի բերդարգելութեան կը դատապարտէ: Ազգօի տղան՝ Մախլաս, Մալօի տղան՝ Աերովք և սորա որդի՝ Յակոս վարժապետ 15-ական տարի. Մինասի տղան՝ Սրդօ, Աստուածատուրի տղան՝ Յակոս գրօի տղան՝ Մանօ և պյառ 8-ական տարի:

Կառավարութիւնը վաղուց հետամուտ էր գտնալու և ամեն ջանք ի գործ կը դնէր գիտնալու համար, թէ որո՞նք են որ խառնակիչ փախառականներուն ու հրոսակներուն տեղը կերպարու կուտան, կը պահեն: Շատ անդամ ամենայիմար կասկածներով ու ենթագրութիւններով ի զուր չարչարած էր շատ անմեղ ու միամիտ գիւղացիներ, որոյ անմիջական հետեւանքը եղաւ աւելի գրգռում ու դժգոհութիւն ժողովրդեան մէջ: Իսկ այժմ յիշեալ կսսատ չաւուշի սպաննուիլը իր ձեռք գլխաւոր փաստ համարելով՝ կը ինչ որ կարելի կը թուի իրեն: Կարձագաւակայել թէ ինչ զեղծումներ ի գործ դրաւ: Ո՛չ միայն յիշեալ գիւղի գլխաւորները ձերբակալեց, մնացածներու վրայ ալ իր թոյնը թափեց, այլ և ըջակայ գիւղերն ալ միւնոյն վիճակին ենթարկեց: օրինակ Վարդենիսի ս գիւղը, որոյ գլխաւորներէն յայտնի Մարգար արքավագետը, Մղս ի Մելքոնի տղան՝ Հասաւ աթու աթը և Մնոյ եւ ան Սիրունը ձերբակալեց, որոնցմէ առաջինը ցմահ (101 տարի), երկրորդը 15 տարի, իսկ երրորդը 8 տարի բանտարկութեան դատապարտուեցան և որը բարեկշի կերպու

սերունդէ սերունդ, հայրը որդուն պատմէ այդ սուրբ արարքը, ախով յիշելով այդ վարդենիցի կնկայ առունը:

“Եսնպէս կասկածանաց ու զօպարտութեանց զոհ գնացած է զ. ո մ ե ր գիւղի զ. ո ւ կ ա ս վարժապետը, որի վնասակարութիւնն այն է որ գրել կարդալ գիտէ:

Ապավագրութիւնը երկար ժամանակ փախստական  
և չարագործները ի զուր որոնելուն եւ ինքը շա-  
րաչար յօդնելէն վերջ կը կանչէ ոյ է լ է կ ց ի բրդաց  
ցեղապետ Շաքիր աղան, որոյ մասին քանիցս գրու-  
ած է և Հնաշակին մէջ և զանազան խոստումներ կընէ,  
թէ իւր, աղայի, կողմերը գտնուած հայ յեղափոխական-  
ները ձերբակալելով իրեն բերէ: Շաքիր աղան իր հետ  
20—25 ժանտարմեներ առնելով, նախ կերթայ բ ո ն ա-  
շ է ն ո ւ մէջ գտնուած ո. Աղբերի կ վանքի փայ՝  
այդանել խուզարկելու և մարդիկ ինտոելու պատրուա-  
կաւ: Սակայն մըքան կապշն ու կը սոսկան ժանտարմ-  
ները, երբ նցին քիւրդ ցեղին պատկանող Ա է հ ա ն ի  
Ա ա տ օ ն դիմադրելով ժանտարմերը փախցնել կը տայ:

Վշց քաղաքի տեղացի վաճառականներէն կը ձերբակալուին Մին առ և ան խաչի կ աղան և զը տես ե ան Սարգիս աղան:

Խարախան ե ան Կերսէս վարդապետ՝ Մըշց առաջնորդը ո. Կարապետ վանքի համար Պուռաւ և գորեն հաւաքելու ելած էր. այդտեղ գտնուած Եօն Ճալու գիւղացի Մինիթ ար անուն մէկու մը զրպարտութեամբ կը ձերբակալուի և բաղեշ կը տարուի: Առաջնորդին բանտարկուելու լուրն իր ժամանակին ձեղ գրած էինք, այժմ նորա ձերբակալման այդ պարագաները կուգանք հաղորդել Կա կը զրպարտուի թէ իբր յեղափոխական հրոսակների համար ցորեն կը ժողովէ և այլն: Այդ Միթարի այդպէս չարանենգ զրպարտութեան գրդապատճառն այն է եղած որ իր քեռի աղջկան հետ ամուսնանալու ըստ թոյլատրեր առաջնորդը: Ահա այդ վարդապետին բոլոր յանցանքը, որոյ աչալուրջ հսկողութիւնը ժողովրդեան վրայ կառավարութեան բնաւ գիւր չեր եկած: Վարդապետը պիտի Կ. Պոլիս տարուի:

Աստիկանք Պուռախնդայ Կոր գիւղի ո. Դանիէլ վանքի սեղանը կը քանդեն՝ զէնք փնտուելու պատրուակաւ: Բայց ոչնչ չեն գտներ:

Կլսուի թէ Սասոյ Կէլի կիւ զէն, Շէնիք, Սէմալ գիւղերը տուրք տալէ դադրեր են: Կլսեն նաև թէ այդ և նախորդ գէպերու պատճաւներով կառավարութիւնը զօրք կը հաւաքէ Սասունի կողմերը, ուր կը կարծէն ան, թէ հայ և քիւրդ միացած կը գործեն ընդդէմ կառավարութեան:

ՍԱԼ:

### ՎԱՐԴԵՆԻՍՑԻ ԿՆԻԿ

Առիւ կը Վարդենիս Սուսա պէկի գէմ: Թալան տանելու եկած էր էտ շուն. Հաւար էձգեցին. գիւղէն՝ Արտօնքէն Ամեն մարդ վաղեց, մարդ ըստ մնաց տուն: Մինակ խորթ 1) կէնձ 2) մը նստած կը ժղլէր 3): Քիրիվի 4) մը հետ բուխերիկին խեչ 5). Զքրդու թարք ըստ տրւեց 6) — ժղուն 7) անուշ էր — 2ը գնաց հաւար, մնաց ուր 3) տան մէջ: Մէկ մ' լ' էնադեհաց 9) եկաւ ուր կնիկ, Ունքեր պոստած, կախած քիթ մոռութ 10), Վերուց զուր լաչակ գլխուց խորոտիկ 11), Թալեց վոր էրկայ 12), բաեց. «Առ գլխուգ»: Ու վերուց զթուֆանկ որ սունէն 13) էր կախ, Խնք կերթէր հաւար . . . էրկի տեղից թռաւ, Առաւ զէքը 14) ձեռքից ու «վախ լըմն, վախ» 15) Ասելով վաղեց, հաւարին հասաւ:

Հազար ապրին հմալ 16) կարիճ կնկըսիք, 17) Որ կոռուի զըկեն զուրանց 18) էրկըտիք: 19) Պերճ ՄՈՒԾԼՈՒ:

1) կտրիճ. 2) երիտասարդ. 3) խօսակցել. 4) բարեկամ. միայն քրդերու համար կըսուի. 5) մատ. 6) թող ըստեց. 7) խօսակցութիւնը. 8) իր. 9) այնտեղէն. 10) շըթունք. 11) գեղեցիկ. 12) նետեց էրկանը վրայ. 13) սիւն. 14) զէնք. 15) վայ ինձ, վայ. 16) այդպէս. 17) կնիկներ. 18) իրենց. 19) էրիկներ:

### ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐ ԹԻՒՐՔԻՑԻՑԻՑ.

\* \* \* Ա ե բ ա ս տ ի ա յ ի ց գրում են հետեւելը. Ա ե ր ջ ն ա կ ա ն ա պ է ս տ ո ւ գ ե ց ի ն ք, որ ապրիլի 19-ին Արաբկիրի գայմագամը, որ իր հարստահար թեամբ ու բոնութեամբ հանրածանօթ է, պաշտօնի փոփոխմամբ Արաբկիրէն կը մեկնէր քանի մը հեծեալ ոստիկան եւ իր որդույն ընկերակցութեամբ: Արաբկիրէն երեք ժամ հեռուի է օրթլի աղբ իւր ըսուած տեղը ինը հոգի քրդական հագուստով եւ զինեալ ասոնց վրայ կը յարձակին եւ կը սկսին հրացան պարպել: Գայմագամն իր ուղեկիցներով նախ կը փորձէ հրացանի հարուածներով պատասխանել բայց վերջը արագ կը փախչի մինչեւ որ կը հանի մօտակայ թրքաբնակ գիւղ մը, անկէ կերթայ Մատին անուն գիւղը եւ անմիջապէս կը հեռագրէ Խարբերդ: Այժմ այն ինը հոգին եւ փընտըուին ամեն կողմ:

\* \* \* Ա Պ Օ Լ Ս Ի ց գ տ ե ղ ե կ ա ց ն ո ւ մ ե ն թէ՝ «Լուրեր կը համնին, որ Տէրսիմու կողմերը հայերու կողմանէ Խարտմունք կան եւ թէ զօրքեր կը զօրքուին հոն:

\* \* \* Ա Պ Օ Լ Ս Ի ց գ տ ե ղ ե կ ա ց ն ո ւ մ ե ն թէ՝ «Միր պատրիարք կոչուած էակը քիթն ո սութելը ըսիս բացիսէն ծոմոկած է, որ Հայրիկ վերջապէս իր ատէն ստացած եւ պիտի կրնայ երթաւլ: Հէգնոտ նենդառին մէկը այդ առթով նուէր մը զրկած է Աշգածեանին, որ այսօր մէկ աշը զի չափ ալ ըստ վայելէր հայերու յարդանքը, այլ կայ նորա համար արհամարհանք եւ զարոյթ, — ըսինք նուէր մը զրկած է այդ վեղարաւորին. մի ձեռ ք մօլլայի զգեստ, գլխարկ, կանաչ փամթոց, սնտուկի մէջ դրած, իւր Մաքրի գիւղի բնակարանը զրկած բեռնակիր մը միշոցաւ: Արքան պիտի ծիծաղիք մեր պատրիարքին զարցիթը իմանալով. . . կը բողոքէ սուլթանին, կը բողոքէ Բ. Գրան, կը բողոքէ ասոր, անոր, կը բողոքէ ամեն տեղ ամենուն, բողքը եւ բողք. . . բայց մինչ ցարդ իր բարեկամ նազմի եւ իր բարեկամ սուլթանի սիրելի սատիկանք զրկողներուն հետքը գտած չեն տակաւինին:

### ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՌԵՅՆՍԱԳԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ.

Բերլինի բէյխստագը, գերմանական աղդային պատգամաւորական ժողովը, ընդունած ըստ լինելով Վիլհելմ Ա-ի զինւորական նոր օրէնքը, որով գերմանական զօրքի թիւը, որպէս եւ դրա ծախսը պէտք է խիստ զգալի կերպով բարձրանար, կայսրը ցրվեց բէյխստագը և ամսիս 15 եւ 26-ին տեղի ունեցան նոր ընտրութիւններ: Այն ծանր բեռը, որ Վիլհելմ Ա-ի զինւորական օրէնքները գրել են ժողովրդի վրա, այս վերջինի համար միանգամայն ծայրահեղ ու քայրայիչ են, եւ նոր ընտրութիւնների գլխաւոր պայքարն այդ զինւորական նոր օրէնքն էր: Նոր ընտրութիւնները, ըստ նայած կառավարութեան կողմից գործադրված ամեն մէքենայութիւններին, բէյխստագ ուղարկեցին նոր օրէնքին հակառակ մէծ ամասնութիւն: Ընտրութեաններում ճշմարիտ, փայլուն ու միակ յաղթանակը տարաւ սօցիալիստական (սօցիալ-դէմոկրատական) կուսակցութիւնն, ինչպէս միաբերան խոստվանվեցան իր ամեն գյոնի թշնամիները մինչդեռ բուրժուազիայի առաջադիմական կուսակցութիւնը կրեց

կատարեալ պարտութիւն։ Դրա ամենահեղինակաւոր պարագութ բիմտերը, որ սրանից մօտաւորապէս երկու տարի առաջ գիտական սօցիալիզմի հօր՝ կարլ Մարքսի թէօրիաների դէմ մի յաւակնու գրքոյկ էր հրատարակել բայց որի մէջ ցցց էր տալիս միայն իր անհասկացողութիւնը սօցիալիզմի մէջ և բուրժուազիայի մօտաւոր կուրութիւնն ու քաղաքական անկարութիւնը, այդ բիմտերն իր կուսակցութեամբ գրեթէ քայլայվեցաւ։ Կոյնակէս բուրժուազական կուսակցութեան մէկ ուրիշ նըշանաւոր անձը, յայտնի վիրովը, բերլինում չարաչար ջախճախվեցաւ ընտրողական ձայների ահագին մեծամասնութեամբ, որ ստացաւ սօցիալիստ թեկնածուն՝ ֆիշեր։ Սօցիալիստական թեկնածուները շատ տեղեր ձայների ահագին մեծամասնութիւններով ընտրվեցան ընդդէմ բուրժուազական ու պահպանողական թեկնածուների։ Տեղի սղութիւնը ջնչակում, գժրադրաբար, մեղ չէ ներում զետեղել այս երեսներում առհասարակ սօցիալիստական շարժման ընդարձակ ուսումնասիրութիւն և մասնաւորապէս բէյստադի ընտրութիւնների մէծ նշանակութեան մասին վերսիշած շարժման տեսակետից։ Յուսով ենք, որ մէկ այլ անդամ կը կատարենք մեր այդ պարտականութիւնը։ Այսօր ներքեւ զետեղում ենք համեմատական ցուցակը սօցիալիստական ընտրութիւնների բէյստադում, սկսած 1871 թ։ Այդ ցուցակն ամենամարտար կերպով ապացուցանում է, թէ որպիսի հսկայական քայլերով է առաջ գնում սօցիալիստական գործը գերմանիայում, շարունակ աճելով ու զօրանալով աւելի ու աւելի ընդարձակ ծաւալով այնքան, որ նախավերջին (1890 թ.) ընտրութիւններում սօցիալ-գեմօկրատական կուսակցութիւնը 7 միլիոն բուէարկող ձայներից ստացած լինելով արդէն խոշոր թիւ, այն է մոտ 1,500,000 ձայն եւ 36 սօցիալիստ ընտրված պատգամաւոր բէյստադում, այս տարի սօցիալիստական ձայների թիւը հասաւ զրեթէ 2,500,000 եւ ընտրվեցան 44 սօցիալ-գեմօկրատ պատգամաւոր։ Այս վերջին ընտրութիւններում այդ կուսակցութեան կարգապահութիւնը, զօրութիւնը, եռանդն ու ընտրըական տակտիկան (մեթօդը) ապշեցրեց եւ սրանչացման բացականութիւններ արձակել տվեց մինչեւ իսկ իր ամենակատաղի թշնամի բանակի—պահպանողական մամուլին։

Ահա սօցիալ-գեմօկրատական ընտրողական ձայների համեմատական ցուցակը սկսած 1871 թ։

1871.	.	.	101, 927
1874.	.	.	351, 670
1877.	.	.	493, 447
1884.	.	.	549, 990
1887.	.	.	763, 128
1890.	.	.	1, 427, 298

Վեցցէ գերմանական Սօցիալ-գեմօկրատիան։  
Վեցցէ սօցիալիզմը։

Տեղի սղութիւնը ստիպում է մեղ յետաձգել մինչեւ «ջնչակի»-ի յաջորդ համարը և կն-եանցի գրուածքի շարունակութիւնը թափայել Պատկանեանի մասին։

Կուսակցութեանս գանձարանում վերջին վեց ամսւայ ընթացքում շնորհակալութեամբ ստացվել են հետեւեալ գումարները։

Պուրաբայայից (Եաւա) Հայոց Խորհուսական Միաբանութիւնից 100 ֆրանկ։ Խոալիսպի Միլան ք-ից ու ից 5 ֆր։ Ֆրանսիայի Ոնսպէլիէ ք-ից Նր. 14-ից 5 ֆր։ Մարսէլ ք-ից Ա. Ք-ից 17 ֆր։ Պարսկաստանի Թատրութիւնից միզուլ ք-ից 10 ֆր։ Ռումանիայի Բռայիլա ք-ից Սշեցիից 25 դրամի։ Թիւրքիայի Զ. Ք-ից Խոպլիկից 10 ֆր, Կ. Պոլսից X.-ից 10 դր։ Կ.-ից 10 դր, և Օւայից 5 դահ։ Ե գ ի պ տ ո ս ի Ըզեքսանդր ք-ից 9. Ե. Ե.-ից 10 տրամի։ և մինչեւ անձի միջոցով հանդանակած 244 ֆր. 50 սանտ. Հետեւեալ անձերից։ Փայլակից 20 ֆր., Կայծակից 10 ֆր., Հուսպէից 5 ֆր., Գետամի 20 ֆր., Եինգերանդից 10 ֆր. Յարոյից 26 ֆր., մագիստր Տիգրանից 13 ֆր., Սահակ Նշանեանից 5 ֆր., Քացախից 2 ֆր. 50 սանտ., Հայասէր մի Ցցնից 5 ֆր., Գերմանակցից 5 ֆր., Ծիծամից 5 ֆր., Հինգերանդից 10 ֆր., Ասդամի 20 ֆր., Լուսնակից 5 ֆր., Թնդանօմից 3 ֆր., բարի պաշտօն ոմի 10 ֆր., մագիստր Սիս-ից 10 ֆր., և Համբան օնպաշից 20 ֆր.։ Ու ու ս ա ս տ ա ն ի Ա. Քաղաքից Ա. Խ.-ի միջոցով 17 օր. 50 կոպ., որսնցից 12 օր. հանդանակած է Պ. Քաղաքում տիկին Ա. Խ.-ի ձեռքով. Իսկ 5 ր. 50 կոպէկ Ա. Ք.-ում Ա. Խ.-ի ձեռքով Հետեւեալ անձերից Ա. Խ.-ից 1 օ. Ս. Ա.-ից 50 կոպէկ, Պ. Ք.-ից 50 կոպ., Բ. Ա.-ից 1 օ. Ա. Ա.-ից 50 կոպէկ, Պ. Ք.-ից 50 կոպ., Բ. Ա.-ից 50 կոպ., Ա. Ա.-ից 5 օ. Բագու Ք.-ից 2 օր., Տագ-Ք.-ից 50 կոպ. Ալեքսանդրապոլ Ք.-ից Կ. Պ.-ից 2 օր., Տագ-Ք.-ից 5 օ. Կայծակ Ա. Ա.-ից 50 կոպ., Բ. Պ.-ից 50 կոպ., Բ. Ա.-ից 50 կոպէկ, Պ. Պ.-ից 35 օր.։ Ա մ ե ս ի կ ա յ ի Ուսուը Ք. Ի. Ե. Խ.-ից 1 գոլ. Միլիսեան 1 գոլար., Միսոսութիք-Ք.-ից 84. Ծահիլէտից 1 գոլ., Կիւ-Եօսկ Ք.-ից Կ. Կայծակից 5 գոլ. Հաղարէն մէկից 5 գոլ. Թիւ 30.-ից 1 գոլ., Ճ. Ծ.-ից 2 գոլ. Ջոն-ից կէս գոլ., Ս. Ա.-ից 1 գոլ. Հնչակասէրից կէս գոլ. Ճ. Յ. Ա.-ից 1 գոլ. Հնսագէտ Ք.-ից մի քանի անձերից 6 դ. 12 սէնտ. Պըսօվիդանս ք.-ից Կ. թիւնան Պամենամիւղի միջոցով 44 գոլար, հանդանակած Հետեւեալ անձերից։ Հայ Կրագի 3 գոլ., Ա. Անդից, Մ. Ակուլից, Գ. Ա. Առջից, Դանակից 2-ական գոլ., Մահից, Գժրադր-Ա. Ք.-ից, Ա. Ալայից 2-ական գոլ., Մահից, Գժրադր-Ա. Ք.-ից, Ա. Բ.-ից, Ս. Ա. Ծ.-ից, Մ. Ա.-ից, Մ. Զիից, Ա. Մշից, Գետոմուրից, Զ. Ա.-ից, Կ. Ա.-ից, Գառու-ից, Հայ Քաջից, Հայ Երիտասարդից, Հայ Րենանական բանի աղքամակներից 4 գոլ. 88 սէնտ.

Յօդուածներ, թղթակցութիւններ, տեղեկութիւններ և թղթագրամ գումարներ ուղարկել Հետեւեալ հացեով։

Athènes. (Grèce). — M. Beniard. Poste restante.

Իսկ զբամական մանդատները մանդատ ուղարկել Հետեւեալ հացեով։

Eaux-Vives. (Suisse). — M. Daniel. Poste restante.